

U S S R B

U P B K B L B U

◎ 俗文化語彙

PERIODICALS RECEIVED.

SUBORDINATE STATEMENTS

U.S. GOVT. P-12.

1855

Digitized by srujanika@gmail.com

ԵՐԱՎԵՐԻ ՏԵՂԻԿԱՆՈՒՅՆ

Գեկանիքը երբարդ օրի՝ Եւսէ զարուի զարդին
մէջ ու ուստաց մահականքը Արքայն Պատրիարք հօր
և բանի մէջ ու ուստանակութեա անձնաց առ վեր քննու-
թիւն առաջ է ըստ առ անձնին պարզեց է վեր և
մէծամած գալութեան արք ամեն եւը ի և Շահաւո-
րաց քաջ քաջ պատրիարքանաւու ու թիւն նը և արքա-
նայաց գալութեան ու պատրիարք արքեանը առաջաց յ
քննութիւնն մէջ հայցուած յետաց ու մէջ հա-
տուածը հու կը հրատարակենք ։ որի որ Աշխատա-
ծարանական ինքնիւ իր է :

ԴԱՎԱՏՈՒՆ ՀԱՐՑՈՒՅԻ - Մասունածու
բան Դաւիթ մարգարեն մարդուս
անսարդութիւնը իմացընկըս համար՝
“Ես առաջի ՚ի զսրմանալ իմում թէ
անենայն մարդ սուտ է . ո. և թէ
“Մարդ նանքոյ նմանեցու ո կըսէ .
անոր որդին Արքան՝ իր հօքը բառձին
նելհակէ , “ինչո՞ւ մեծ է մարդ ո կը

ոէ . մարդուս մեծութիւնը ուսկցից է ,
որ այսքան մեծութեա արարտաներ
կան , թէ ծովալյին թէ ցամաքաբին
թէ գգայուն թէ անդդոյ , որոնց քո-
վո խիստ փառը է մարդս :

ԱՄՐ. ՅԱՀԱԿԵՐՏԱՑ ՊՈՏԾՈՒԹՅԱՆ. — Դա
կիթ մարգարեն « Լուսացի ո ըստ
լով, ուրիշ բան մըն ող էրսէ . « Լու
սացի թէ ասուուածք իցեք կամ որ
դիք բարձրելցին ամենելքեան , ո առջի
խօսքը մարգուս փոփախանութեան
համար է . բայց երկրորդին ինօտ
յարձար է Աղօտմանին բանդը :

ԴԱՍՏԱՆԻ ԿՐԻՒՅԱՍԵԼՈՎ. — Ենակէ
նէ, մորդուս մեծութիւնը ուսկից է,
անըն գլու. — Եւ մեծութիւնը

քանակութեան վրայ չէ . պատուական է (միւթէպէր տիր) ըսելէ . և սուաչ ըսածը . որովհետեւ այն մարդը իմաստուն էր :

Ո՞ւծ է մարդ . վասն զի ՚ի պատկեր Արտօւծոյ սուեղծաւ մարդը, Արտօւածային շունչ առնելով :

“ Արացնոք մարդ ըստ պատկերի մերում . ” կամ “ Հայ Ադամ եղի իբրև զմի ՚ի մէնջ :

“ Եւ վշեաց յերեսս մարդոյ, և եղեւ մարդն հոգի կենդանի :

Ո՞ւծ է մարդ . վասն զի ամեն արարածները մարդու համար սուեղծեց Արտօւած, մարդն ալ իշխող կարգեց անոնց վրայ :

“ Ատու հրաման իշխել ՚ի վերայ նոցա . ” Օամենայն ինչ հնազանդ արարեր ՚ի ներքոյ ոտից նորա, զիսաշն և զարջառ, և զամենայն ինչ :

“ Փոքր ինչ խոնարհ արարեր զնաքան զհրեշտակս, և փառօք պատուալք պսակեցեր զնա և կացուցեր զնա ՚ի վերայ ամենայն ձեռակերտաց քոյ :

ԴԱՍԱ. ՀԱՐՑ . — Ձեռակերտաց . Արտօւած . ձեռք ունի .

ՆՈՅՆ ՊԱՏ . — Այս . ունի, և երկու ձեռք ունի . զօրութիւն և կարու զութիւն . ” Աչք Տեառն ՚ի վերայ երկիւղածոց, և ականջք նորա ՚ի վերայ ազօթից նոցա . ” ձեռքն ալ անոնց պէս իմացիր :

ԴԱՍԱ. ՀԱՐՑ . — Աչքը ինչու տեղ իմանակը :

ՆՈՅՆ ՊԱՏ . — Ատիախնամութեան ,

ԴԱՍԱ. ՀԱՐՑ . — Ականջը :

ՆՈՅՆ ՊԱՏ . — Արկայնմասութիւնը կը նշանակէ :

ՆՈՅՆ ՊԱՏ . — Ո՞ւծ է մարդ . զի վասն մեր Բանն Արտօւած . յերկիր խոնարհեցաւ :

“ Թաղեալ զիննասուն և զինն յանապատի, և եկն ինդրել զիրուսնեալն :

Ո՞ւծ է մարդ . քանզի վասն մեր

մարմնացաւ, և վասն մեր խաչեցաւ :

“ Ոչ շատացեալ մարդ եղանիլ Արտօւած, այլեւ մահու և խաչի համբերեալ . ” և այն :

ՄԻՒՄԱ. — Ո՞ւծ է մարդ . վասն զի հողազանդուած բնութեանս Արտօւած խառնեցաւ, Որդին միածին սուրբ Կրտսէն մարմին առնելով :

“ Առեալ յարենէ նորա, և միաւորեաց ընդ ասուածութեանն իւրում : ”

Ո՞ւծ է մարդ . վասն զի մեր հողազանիւթ մարմինը հօր Արտօւածոյ հաւասարութեանն եւաւ :

“ Համբարձաւ յերկինս, և նըստաւ ընդ աջմէ հօր : ”

ՄԻՒՄԱ. — Ո՞ւծ է մարդ . վասն զի սուրբ Հաղպարծութեան միջնորդիւտաճար Արտօւածոյ եղաւ մարդը :

“ Որ ուտէ զմարմին իմ, նա յիս բնակեսցի և ես ՚ի նմա :

Ո՞ւծ է մարդ . զի վասն մեր կրկին յաշխարհ գայ պիտի Յիսուս յարութիւն տալու :

“ Դարձեալ գամ և առնում զձեզ առ իս . զի ուր եսն իցեմ, և գուք անդ իցէք :

ՄԻՒՄԱ. — Ո՞ւծ է մարդ . քան զի յաւիտենական կենդանութեան յօյս կայ մարդուս վրայ :

“ Իսոյց որ համբերեսցէ իսպառ՝ նա կեցցէ :

“ Վամիմ, զի ուր եսն եմ, և նպա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զիտաւս իմ : ”

ՄԻՒՄԱ. — Ո՞ւծ է մարդ՝ քան զի ուրիշ ամէն կենդանեաց աղէկութիւնները առարինութիւն սեպուել լուլ փոխարէնը վարձառութիւն ունի :

“ Ազնիւ ծառայ բարի և հաւատարիմ, որովհետեւ ՚ի սակաւուգ հաւատարիմ ես, ՚ի վերայ բաղմաց կացուցից զքեղ, մաւայ յաւրախութիւն տեառն : ”

տուծոյ լինիլ, "ըսելով:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Յիսուս ալ խաչին վրայէն յայտնի ըրաւ Քրիստոնեայներուն որդի Աստուծոյ կոչուիլը, "որ Յովհաննէս աւետարանչին անունը չի տալով, "Այս որդիքո՞ւ ըսաւ:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Յակոբոս առաքեաւ լին անգլուխ մարմինը Երուսաղեմին Սպանիա ովլ տարաւ. հրեշտակները. Ուափայէլ հրեշտակը ազգասէր Տօրիթին զաւկին պաշտպանութեան սպասաւորութիւն ըրամւ մի: Եղիսէ մարդարէին տասը հրաշտագործութիւնները հիմա զուրցելու ժամանակ չունինք նէ, անոր սոկորները մեռել ողջ ջրնցուց. աս ալ մոռնամէք մի. քանզի հոտ անոյշեմք առաջի Աստուծոյ. առանկէ է նէ մեծ է մարդ. վարդապետ, մեծ է մարդ և պատուական:

ՄԻՒՍՆ ԱՍԻ. — Օ, ի որ առնիցէ զկամս Աստուծոյ, նա է իմ եղբայր և քոյր և մայր, "ասոր ինչ կ'ըսես:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Ամենայն հեր գլխոյ ձեր թուեալ է հէ, փառք մարդասիրութեան իւրոյ:

ՄԻՒՍ ՈՄՆ. — (Իր մազը բռնելով) կ'ըսէ. "Ա'զ մի ՚ի գլխոյ ձերմէ ոչ կորիցէ. "ո օրհնեալ է Աստուծած:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Ասրբ Ասրեկացի հայրապետնիս մարդուս ունեցած ձիրքերը աղէկ (Խիւլասէ) ըրեր է, և թուումն մասանց ընելով կը շարունակէ:

"Որ արարեր զիս ՚ի քո պատկեր պանծայի ՚ի ձեռն վեհիդ տպաւորութեան, զտկարս օժանդակելով: Օքրդարեցեր բանիւ, փայլեցուցեր փշմամք, մտօք Ճոխացուցեր, իմաստիւք աճեցուցեր, "և այն:

ԴԱՍ. ԱՍԻ. — Ամենեցունցդ ալ ըսած շիտակ է, ապացուցական վրկայութիւններնիդ յարմար է. շնորհակալ եմ. բայց մարդս ալ ան ատեն այս մեծութիւնները կամ յարդութիւնները ունեցած կ'ըլլայ, երբօր

իր սուրբ հաւատքին և կրօնքին վրայ հաւատարիմ գտնուուի:

ՈՄՆ ԱՍԻ. — Են ալ խիստ դժուար է գտնալով, Պօղոս առաքեալին ըսածին նայելով:

"Օ այր հաւատարիմ գործ է գըտանել:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Իրան է ըսածը. որովհետեւ "Բաղումք են կոչեցեալ և ասկաւք են ընտրեալ:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — "Որովհետեւ ՚ի սակաւուգ հաւատարիմ եղեր, ՚ի վերայ բացմաց կայուցից զքեղ. և թէ "Լե Ձիր իշխանութիւն ունել ՚ի վերայ տասն քաղաքաց. "այսինքն տասներորդ երկինքը, որ երկնից երկինք ալ կ'անուանի. ուր որ երջանիկ բնակարան սուրբ արքայութիւնը հոն է:

ՄԻՒՍՆ ՊԱՏ. — Իրեն Լորգ Երգոցի մեկնութիւնը որ անցած տարի Հոստեղոյ բացատրեցինք փոքր ՚ի շատէ, այն ինչպէս խորհիմաց խօսքեր էր. այնքան իմաստութիւն ստացողը ինչպէս չըսէ. "Անձ է մարդ:

Ձեռնասուն աշխերպէ
Հակառեն Վրեժոր հայկաբաննեն:

ՈՒՍՈՒՄՆԵԿԱՆ

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ*

Երանական և առանձինական պատճառներ:

Զուրը երկերը մաշեցնելու համար աւելի զօրաւոր մեքենական գործիք մը կրնայ ըլլալ, որ ատեն մէկ տեղ ժողվավիլ ու հոսանք մը ըլլայ, իրեն սովորական ունակութեամբը միշտ կուղէ որ արագաբար ստորին տեղերը իջնայ: Այնչեւ անդամ շատ բարակ վաղելով ալ լեռներուն քովիչը բը ճամբայներ կը բանայ ու իր հետը մէկտեղ փրցուցած ու գտած մանր

* Տես Թիւ 11. Երես 170

մունք բաները կ'առնե՛ վար կ'իջեցը ։ Առուակները իրենց գործողութեանցը մէջ աւելի զօրաւոր են, երբոր լեռներուն մէջէն դուրս զեւ զելով անձրեխն ամէն մէկ կամիլներն ալ իրենց զօրութիւնը ու արագութիւնը աւելիցընեն։ Յետոյ մէկմէկ կատաղի գետեր կ'ըլլան հինցած ու մաշած ժայռերուն ու հողերուն մէծ մասունքները գերդելով ու տանելով։

Դրեթէ բոլոր գետոց ընթացքներուն վերի կողմերուն զառ ՚ի վայր արշաւանքին ջրանցքին պղտիկութեանը համեմատ կ'աւելնան, ու իրենց զօրութեանը համեմատ քար ու հող մէկտեղ վար կ'իջեցընեն։ Իսյց ստորին կողմերը տկար արագութիւնը երբեմն ջրանցքին անհարթութենեն կը լեցուի, որ ջուրը գետեղներուն մէկ ցցուած տեղէն բռնաբար մէկալը վարելով, հարկաւորապէս հաստատուն նիւթոց մէծ քանակութիւն մը կը մաշեցընէ։

Դետոց ջուրերուն զօրութիւնը որոնք հաստատուն երկիրը կը մաշեցընեն, և կարծր ու դիմացկուն ժայռերը կը ծակծընեն ու ծամբաներն ալ կը փորեն, սայենտագոյ առածս լեռին կ'ապացուցանէ որ “ ջուրին շարունակ կամթիլը, ապառաժ քարերն ու մարմարինները կը մաշեցընէ . ու մօտ ատեններս պատմութիւններին տեղեկութիւն կ'առնումք այն ծակոտիքներուն վրայ՝ որոնք 600 էն մինչև 700 ոսք խորութեամբ բազագրեալ՝ կոչուած կարծր ժայռերուն դասաւորութիւնը փորելով արևելեան Ալբաց ձորերուն մէջ կը տեսնամք։

Հիւսիսային Վմերիկայ մէջ Նիսկարացի ջրմէկը վերջի 40 տարիններուս մէջ 50 կանգուն փախեր է։ Իր նեղուցը որ 150 ոսք խորութիւննեն ալ շատ աւելի ու 400 կանգունի չափ ալ լայն է, յայտնապէս ջուրին զօ-

րութեամբն է մաշած։ Գետերը՝ որ ժամանակ յանկարծահաս հեղեղներով լեցուին, քիչ ատենի մէջ յաճախակի մեծամեծ փափախութիւններ առաջ կը բերէն, և անոնց հետ գետնի տակի նիւթերը՝ որոնք յաճախակի իրենց մէկ կողմը կը դիզուին, յաւելուածոյ երկիր ըսուածը կը կաղման։

Դախինային կամ Ճային կոչուած մնացորդները՝ որոնք որ լեռուն յատակներն են, սայն գործողութենէն յառաջ եկած են։

Ծրբաձեւ կոյտերը միշտ այս տեսակ գիրքերէն գետերուն բերանները կը ձեւանան։ Գանգէս գետին բրգաձեւ կոյտը մէկ կողմէն 220 մղոն և միւս կողմէն ալ 200 մղոն արածութիւն ունի։ Իւր ստորոտը անպատճառ մ'է, որուն մէջ կոկորդիլուններ եւ վագրներ կը բնակին, ու լայնութիւնը Ուէլ նահանգին պետութեանը չափ կայ։ Իսյց թէ որ Ուէլի անութափած նիւթերուն հետքաղդատելու ըլլանք, թէ գետերուն քովի կամ թէ եղերներուն վրայի թէ բերաններուն մէջի նիւթերը անոնցմէ քիչ են։ Գանգէս գետը հեղեղմի ժամանակ տարուէ տարիի աւազի ու տիղմի այնչափ շատ քանակութիւնները Պէնկալայի ծոցը կը պարպէ, որ ծովը բարձրովին գետնին բերնէն 60 մղոն տարածութեամբ կ'այլ լագունի։

Օտքուն գետեղներուն վրայ ունեցած շարունակ գործողութիւնները մերձաբնակ եղողներուն զուարձալի կերպավ յայնի է։

Անգլիայ կղղւան գետեղները այս բանիս հարուստ փորձերը կ'ընծայեն։ Արդի բնակչաց միշտութեամբ ու դատողութեամբ նայելով, Բէնգանի և Աորֆոլքի գետեղները ծովան զարկիլ յայտնապէս կը ցըցնեն։ Աօրֆոլքի գետեղներին վրայ 1805 ին շի-

նուած իջեանը որ ծովէն 70 կանգուն
ալ հեռի էր, 1829 ին միայն մէկ պլզ
տի պարտէզ մը մնաց անոր մէջտեղք:
Այս ազդեցութիւնը թէ հէնդիի կը դշ
զիին բոլորափէն յայտնի է: Ծնդհան
րաբար կը կարծուի թէ Ո՞նչն իրե
տանիան ժամանակաւ ցամաքին հետ
կարած էր, և ձեւուն նոյնութենէն ալ
աս կարծիքնիս կրնանք հաստատել,
ինչպէս որ հիմայ մեծ ու հակադիր
սեպացեալ ժայռերէն ալ կ'երևնայ:
Այս պատճառները կ'երևան թէ
շարունակ յառաջ կ'երթան, երկրին
կ'եղեին բարձրացած մասերը մաշե-
ցընելըլ, ու աս բրդած կտորներն ալ
ստորին տեղերը իջեցընելով, որպէս
թէ շարունակ կը ջանան բոլոր մակե-
րեցիթը մակարժակի մը վերածել:
Այս պատճառներուն ազդուութիւն
ները պարզապէս ջրային ժայռերուն
մէջ կը տեսնուին, որոնցմէ շատերը
ջրին զօրութեամբը բարձր տեղերէն
ստորին տեղերը իջած դիրտերուն
պարզ հաւաքմունքներն են, որ յե-
տոյ կամաց կամաց պնդացեր են,
հաւանականաբար յատակի եղած
ջերմութեամբը ու վրայի դիզուած
մարմնոյն ճշմամբը: Թաէ որ այս
պատճառները շարունակ առաջ եր-
թային, առանց մէկ արգելական կամ
լնդդիմական առիթներու, ցամաքը
երկար ժամանակ չպիտի տեէր, բո-
լորն ալ ջուրը փոշի ըրած ծովը պիտի
թաղէր: Աւոտի այս ազդուութիւն
ներուն արգելք են առաւելական
պատճառները, որոնք առաւել կրա-
կի գործողութեանը վերաբերելուն
համար, երբեմն հրային ներգործու-
թիւն անուամբ կոչուեցան. և գըլ-
խաւորաբար երեք կերպերու, այս
ինքն՝ հրաբուղիներու, գետնաշարժ-
ներու, և սակաւ առ սակաւ բարձ-
րացած զօրութեանց գործողութեամ-
բը յայտնուելնուն լնդհանրաբար

ստորերկրեայ ջերմութեանց արտա-
գրութիւնները կը սեպուին: Հրա-
բուղինը երկրին կ'եղեին կամ երեսին
բացուած աեղին կ'ըսավի, որ ստորերկ-
րեայ ծակին համար հասարակ ծակի
մը երկոյթը ունի, որուն մէջն շա-
րունակ մաւիս, բոց ու մասիր գուրս
կը ցատիէ, ու երբեմն ալ քարացեալ
մարմիններ ու մեծամեծ կտորներ, և
ժայռերու լնդարձակ կոյտեր զուրս
կը նեաէ: Ծնդհանուր ազդեցութիւ-
նը՝ երկրային մարմնոց լնդարձակ քա-
նակութիւն մը ստորին տեղէն բարձր
տեղը մը նետելին է:

Այս ծակերը կամ բացուած
տեղերը մինչուկ 200 ի չափ ըլլալը
հաշուեր են: Բայց ինչպէս որ
հաւանական կարծեօք շատերը ծո-
վուն տակերն են, և միւսներն ալ
աշխարհի անձանօթ մասերուն մէջ,
հաւանական է որ անոր բուն թիւ-
ւը շատ մեծ ըլլայ: Արագ գոր-
ծողութեամբ հրաբուղիներուն գուրս
նետած մարմնոց քանակութիւնը շատ
մեծ է: Ծնդամմը լուսա այնքան
մասիր գուրս նետեց որ լեռան բո-
լորիքը 150 մղոն լնդարձակու-
թեամբ ծածկեց ու 12 ոսքի թանձ-
րութեամբ ալ լեցուց: Առաջին
դարուն մէջ վետուլը Հերքիւլա-
նիհմ. և Շօմբէի քաղաքները բոլորու-
մին ծածկելու համար բաւական աւ
ճիւն ու ածուխ գուրս նետեց:

Օռվուն մէջի եղած հրաբուղին-
ներն ալ իրենց գործողութեամբը ա-
նոնցմէ վար չեն մնար: Ծնանկ կղզի-
ներ կարծ ժամանակներու մէջ գուրս
ելեր են, որոնց հաւատալը անհնար-
է. ու անանկ մարդաբնակ կղզիներ
կան, որոնք հաստատ նշաններ ունին
իրենց հրաբուղինական զօրութենէն ա-
ռաջ գալերնուն: Պ. Տըլա Պէշ կ'ը-
սէ թէ Օուհին այս տեսակ կղզեաց
շքեղ օրինակ մի է. իւր բոլոր զան-
գուածները որ 4,000 քառակուսի մը

զան տարածութիւն ունեցող երկիր մը կը հաշու ըմբ լաւային կամ հրաբուական նիւթերով բազարեալէ , որ Վունս Քառի գագաթներուն մէջն 15.000 , և 16.000 սոտք ծալուն եւրեսէն վեր կ'ելլէ :

Վեդհանքաբար գետաշարժներն ալ առաւելական պատճառներ են . ու հասարակաբար հրաբուային ներգործութեանը կը սեպհատկանին : Վասր մէկ զարմանալի օրինակը 1832 ին Քիլիի մէջ պատահած երկրաշարժէն կը տեսնաի , որ առեն սանտիկ ցեցիւն մը լսուեցաւ 1.000 մզն հեռու եղերքէն : Եզերքին վրայ 100 մզն աեղ և մինչև Վնդիլսան կղզիները բաւական ծովան մակերեսոյթէն բարձրացան : Ջամաքին վրայ ու ծովան յատակին քիչ տեղուանիքը 3 կամ 4 սոտք բարձրացան , անամիկ որ առաջուց խեցիով և ձկով պատած ու ջրով ծածկուած ժայռերը ջրէն դուրս ցցուեցան :

Գետեաշարժէն պատճառած երկրին այս տարածութիւնը 400 էն մինչուկ 700 աշխարհագրական մզն կը սեպուի :

Հեռաւոր տեղուանիքներ գետաշարժներու մէջուելը ստորերկեայ հազորդակցութիւն մը ըլլալը երկելի ճշմարտութիւն մի է . ի լուգունայի մէջ 1755 նոյեմբեր 1 ին պատահած անմառանիք գետեաշարժէն յայտնի է , որով նոյն քաղաքին մեծագոյն մասը բնաջինջ եղաւ և 60.000 հոգի ալ մեռան :

Այս գիտուածէս պատահած երկրին շարժումը Սպանիոյ մէջ կատասխի կերպով իմացան , ու մինչուկ Յօրդու կալի ամէն տեղերը ու Վարիկէի հիւսային կողմէնին ալ : Գրեթէ բոլոր Եւրոպայի և հիւսիոյին Վմբրիկց քանի մը տեղերը անգամ ու արեմեռան Վնդկաստան նոյն օրը մի և նցն ցընցիւնը դդացին : Հեռաւոր տեղեր եղած ծովերուն նմանապէս գետե-

րուն լճերուն և ակերտուն յուղմուն քը երկելի էր : Օ՞սկը անսովոր կեր պալմի մը մէկէն ի մէկ իր եղերքը կոխեց , ու Վալինկնօնի մէջ ալ Ոյօն գետը իւր սեպհական սահմաններէն 12 սոտք բարձրանալով , բուլորտիքի եղած քաղաքները ջրին տակը նուածեց :

Ի իօնի մէջ Սաօն գետը յետին ծայր արտգութեամբ մէկէն ի մէկ իր եղերքը կոխեց , ու Վալինկնօնի մէջ ալ Ոյօն գետը իւր սեպհական սահմաններէն 12 սոտք բարձրանալով , բուլորտիքի եղած քաղաքները ջրին տակը նուածեց :

Բ Ա Ն Ե Ս Մ Ո Ւ Բ Ա Կ Ա Ը

Ա. Դումինիոս կղզյն մէջ գահավէ մէ հը հով ընդլամադրութիւն հը :

Օվկտոնէի Լօերովոն նաւապետը կը պատուէ , թէ ինչպէս իւր թշնամին հապիպրահ , որ իսխոտ գաւաճ բայց կարգէ գուրս ուժով խափչիկ մըն էր , անգունդի մը մէջ գահավիթերւ ատենը՝ իրմէ օգնութիւն կը խնդրէ և եաբը զինքն ալ իրեն հետ վար քաշէլու կ'աշխատի :

Չեմ կրնար հասկցնել ինչ առարկան ողօրմելի էր իւր աղիողորմ և արտասուալից ձայնը : Վմբն բան մուցայ : Վանիկայ թշնամի մը , դաւատձան մը , եղերնաստործ մը չէր , այլ տարաբազզ մէկը . զորն որ իմ կողմանէս մէկ թեթեւ ձեռքնտուութիւն , մը սոսկալի մահուընէ մը կրնար աղատել : Վայնչափ ողորմագին կերպով ինձի կը պաղատէր , որ ամեն խօսք և ամեն նախատինք ինձի անօգուտ և ծիծաղելի եղեր էր . օգնութիւնը անհրաժեշտ պէտք կ'երեւար : Ուստի ծաւեցոյ և անդունդին եղերը ծունկ չոքելով , ձեռքիս մէկը դժբաղդ Հապիպրահին բռնած ծաւովն արմատին վրայ կոթնցուցած միւսն ալ անոր երկնցուցի : Այս մի ջոցին ահագին զօրութեամբ մը երկու ձեռքերովը զանի բռնեց և փոխանակ իմ զինքը հանելու համար

ձեռքիս տուած զօրութեանս ինքն
ալ նալատելով վեր ելլելու , տեսայ
որ զիս ալ փրեն հետ անդունդին մէջ
քաշելու կ'աշխատէր : Ծիէ որ ճառին
արմատը հաստատ բռնած ըլլայի՝
անտարակցն զիս ալ անդունդին մէջ
կը գահավիժէր թշնառականը ին
ծի տուած սաստիկ և անլուր ցընց-
մամբը :

" Անգդամ , պուայի . ի՞նչ կ'ը-
նես :

— Որէժմ կ'առնեմ , պատասխա-
նեց բարձրաձայն և գժողուային ծիծա-
զով մը : Ահա , վերջապէս քեզ ձեռք
ձգեցի : Ծանձրամիտ , դուն ինքնի-
րենդ բռնուեցար : Իմ ձեռքս
ես : Դուն փախած ըլլայիր նէ , ես
պիտի կորսուէի , բայց դուն կամաւ-
կուգաս կը մննաս Կոկորդիլոսին բե-
րանը , որովհետեւ մոնչելին ետեւ
հեծեց : Հիմա կը միսիթարուիմ , վա-
սըն զիս մահս վրիժառութիւն մըն է :
Դուն թակարդը բռնուեցար , որով-
լչին ծուկերուն փորը մարդկային ըն-
կեր մը կ'ունենամ :

— Ո՞չ դաւաճնն , ըսի ետ քաշ-
ուելով և ծառը կրկին ամուր մը
բռնելով , տես ինչպէս կր փարձառ-
քես զիս քեզ վանդէն աղատել ու-
զելուս համար :

— Այս , կը շարունակէր , գիտեմ
որ քեզմով կրիմամ աղատիլ , բայց ա-
ւելի կուղեմ , որ գուն ինձի հետ
մեռնիս , քու մահդ իմ կեանքէս
աղէկ կը համարիմ : Վար եկու :

Նոյն միջոցին իւր երկու պղնձա-
նման և բրտացեալ (նամբրլանմը)՝
ձեռքերը իմինիս վրայ անլուր ճիգե-
րով կը փաթթուէին , աշքերը կը
ցոլանացին , բերանը կը փրփրար , իւր
զօրութիւնը , որուն նուազելուն վր-
բայ վայրկեան : մը առաջ կ'ողբար ,
կրկին եկեր էր կատաղութեամբ և
վլէժիմնդրութեամբ կրկնապատկած ,
իւր երկու ոտքերը ժայռին ուղղա-

հայեաց մակերեւայթին կը կոթնէ-
ին , ընձու նման կը ցաթկիր արմա-
տին վրայ , որ իւր հագուստինքանց ք-
ներուն փաթթուած ակամայ զինքը
բռներ էր , որովհետեւ զանի կոտ-
րել կուղէր , որպէս զի իւր բոլոր
մարմարն ծանրութիւնը վրաս տալով
աւելի շուտավ զիս վար տանի : Եր-
բեմն իւր այլանդակ դէմքին վրայ
տեսնուած զարհութելի ծիծաղը կ'ընդ-
միջէր կատաղութեամբ արմատը խած-
նելու համար : Այս վայրիկենին զինքը
տեսնողը կը կարծէր որ այս խորխո-
րատին սոսկալի գեւը իւր խաւարչ-
տին և խոր պալատին մէջ մէկ որս
մը քաշել կը ջանար :

Բարեբաղդաբար ծնկուներէս
մէկը ժայռին մէկ խոտորնակ անկեան
մէջը հաստատած էի . թեւս ալ կեր-
պով մը կոթնած ծառիս փաթթած
գաճաճին ճգանցը դէմ կը կուռէի
ամենայն զօրութեամբ . որ ասանկ
վայրկեանի մը մէջ ինքզինք պաշտա-
նելու համար բնականապէս մարդուն
կը արտիք : Այսմանակ առ ժամանակ
դժուարութեամբ կուրծքու կը վեր-
ցընէի և ամեն ուժովս Պէճարկալ (1)
կը պուայի : Բայց ջուրին կարկաչեւ-
նը և հեռաւորութիւնը քիչ յօս
կ'ուտային , որ ձայնս լսէ :

Մակայն Հապիպրահ , որ իմ կող-
մանէս այսափի դիմագրութիւնն չէր
յուսար , իւր կատաղի ցնցումները
կը կրկինէր : Ալ սկսէր էի ուժս կոր-
սոնցունելու , թէ և այս ըմբշամար-
տը պատմելուս չափ չի տեսեց : Դա-
ճաճին տուած անտանելի ցնցումնե-
րէն գրեթէ թեւս կը լուծուէր , տե-
սութիւնս կը խուռլէր , կապուտ և
շփոթ լցուէր աչքիս առջեւ կը շատ-
նային , ականջս թնդիւններով կը լեց-
ուէր , կը լսէի , որ արմատը կոտրե-
լու ձայներ կը հանէր , գաղանամար-

1 Սակայ խափչեկներուն գլխաւորներէն մէկնէ
Ա. Գոմինիկասի կրլուցն մէջ :

ար ինտլու մօտ ըլլալուս վրաց կը խնդար, և ինծի անանի կ'երևար որ վիրապը բերանաբաց ինծի կը մօտենար:

Յուսահատութեան և տկրութեան մէջ իյնալցու առաջ վերջին կոչում մըն ալ փոքրձեցի, ամէն մարած զօրութիւններու մէկ տեղ՝ ժողովիւրով անդամ՝ մըն ալ կանչեցի Պէտքական:
Հան մը հաշիւն լսելով աչքս գարձուցի անսայ, որ Պէտքական իւր Ուար անսուն շանը հետ անդունդին բերանն էր եկեր: Չեմ գիտեր թէ ձայնս լսելով մի եկած էր չէ թէ կրկին ուշանալուս համար զիս վինտուելու ելեր էր: Տեսաւ իմ վանդակաւոր վիճակս և “ ինքվինք աղէկ բռնէ ո ըսաւ ինծի: Հապիպրահ միւս կոչ մէն վախնալով որ զիս աղատէ, կատաղութեամբ բերնէն փրփուրներ ցաթկեցնելով կը պուար “ շուտ ըրէ եկուր կրսեմ եկուր ո Եւ այս մարտին վախնական մը տալու համար իւր բոլոր գերբնական զօրութիւնը կը ժողվէր: Այս միջոցին թեւս յոդնելով ծառէն քակուեցաւ: Իանս լոմնցեր էր, երբոր մէկը ետեւէս բռնեց: ասիկա Ուարն էր, որ իւր տիրոջը մէկ նշանին ժայռին վրաց ցաթկեր և հանդերձիս քանաքէն հաստատութեամբ խածեր էր: Այս անցուսալի օգնութիւնը զիս փրկեց: Հապիպրահ իւր այս վերջին ցնցմանը մէջ բոլոր ուժը կրսնցուցեր էր, որով կրցայ ձեռքս իւր պնդացած և դարձացած ձեռքերուն մէջէն քաշել հանել, և արմատը որ այսչափ ժամանակ դիմացեր էր, իւր ծանրութեանէն կոտրելով՝ քանի որ Ուար զօրութեամբ զիս լիբ կը քաշէր, թշպւարական գաճաճը նսեմ հոսանքին փրփրագէզ ալէացը մէջ աներեւոյթ եղաւ անէծք մը կարդալով ինծի, որ իրեն հետ կրկին մուգունդին մէջ ինկաւ և ես ալ չի լսեցի:

Աւքթոր ՀԻԿ

ՌԱՄԿԱԿԱՆ ԵՐԻ

Երաղնիւ երգը՝ Տիգրանակերացի մը շինածէ, զօր մեր վաղեմի բարեկամին մէկը մեզ յուղը յարկեց (Օրուդրսյս մէջ տպելու: Կարդացողը շուտով կղդայ անսոր թէ ոճին և թէ իմաստին աղնութիւնները: Կիրեւի որ հեղինակը օտար երկիր պանդուխուս իյնալով, այրած որդիիւր ու մեծ հառաջանքով մը իրեն կոչէ իւր անձկալի բնիկ երկրին անուշիկ ու մեղմիկ հոմերն ու քամիները, սրանցմանիւր թէ թէ ժաշի երթայ իւր ցանկալի աշխարհը ու հան տեղ բաղձալի ու բարեբեր այգիին կարօտն ալ առնէ:

ԵՐԴ ՏԻԳՐԱՆԿԵՐԱՋԻ:

Օխաքոյ սիրուն ով նազելի
Հաղթերն առէր կու մաղէ,
Օտարին լեզուն աւելի
Ցաւ եղեր զիս կու տաղէ.
Եյս կարօտիս չի գիմացուիր
Միշտ զհոգիս կու քաղէ.
Դէպ ՚ի յաշխարհ իմ նազելի
Առնէր տանէր հովի զիս,
Դէպ ՚ի յայգին իմ բաղձալի
Փէք տանէր քամին զիս:

Խողձալի այն և ցաւալի

Ծառչնակին ես նման եմ,
Որ սիրովիս իմ կարմիր վարդին
Ցարակ ՚ի սուդ մոանեմ:
Ի հող ՚ի ջուր շղալբերէմ
Խնդրէմ ու ոչ գոտնեմ:
Վիս յիմ երկիր կամբաւան
Փէք տանէր հովի զիս,
Վահ ՚իմ յայգին իմ նազելուոյն
Առնէր տանէր քամին զիս:

ԱԼԱԹԱ թռչնակ լինէի

Թռչնէի ուր և կամէի,
Դէպ ՚ի յաշխարհ իմ սիրելոյն
Փէք բամին լինէի:
Ծովերու առջն իյնացի:

Այս իմ յերկիր , այս իմ յաշխարհ
Առնէր տանէր քամին զիս .
Դէպ ՚ի յայգին իմ բաղձալի
Փէքը տանէր հովն զիս :

ԱՌԱԿ

ՃՐԴՈՒԹՅՈՒՆ :

Ճըպուռ ըսուած կենդանին
Ամառուան բոլոր օրեր
Ոչ ուրիշ գործ բընաւին
Ոչ ալբան կը մըտածէր ,
Ո՞իշտ կ'ուտէր կ'ուրախանար .
Երբ հասաւ ձմեռուան մօտ
Մէծ նեղութեան մէջ կու լար ,
Զի չունէր ցորեն կամ խոտ :
Ի՞նչ ընեմ անցնի ձըմեռ ,
Ասանկ ահով ու դողով
Ճար ճարակ ընեմ կ'ըսէր
Չի մեռիմ խեղճ ու շուտով :
Անկ անօթի ու ծարաւ
Գընաց խընդրեց մըրջեւնէն
Ո՞վ իմ դըրացիս ըսաւ
Դուն ինծի փոխ տուր ցորեն :
Լս բարիքը թէ չընես ,
Ի՞նչպէս դրացեաց կը վայէ .
Աւ հասկրցած կ'ըլլամ ես
Որ իմ մեռնիլըս մօտ է :
Թող երդման ըլլաց իմ բան ,
Որ ապրուստ չունիմ պահած ,
Տղաքըս տունը կու լան
Ասդին անդին գետնամած :
Կ'ըսէ մըրջեւն ափսոն , դու ,
Ի՞նչու ինծի պէս չըրիք .
Աշխատէիր թող հերու ,
Ճարէիր հաց ու պանիք :
Խելք ընէիր ատենին
Եցլմել համբարները ,
Զը սիրէիր կեանք վատին
Անցունել ամառ ները :
Լն ատեն ի՞նչ կ'ընէիք
Երբ արաը կու տար պաշար ,
Հիմա ասանկ կ'անճըրէիք
Դրոնէ դուռ երբ չըկայ Ճար :

Ճըպուռ պատասխանեց ,
Գիշէր ցորեկ կ'երգէի ,
Ուրախ զըւարթ ծաղկանց մէջ
Օրերըս կ'անցունէի :
Կըրկնեց մէկէն մըրջեւնը ,
Երաւ չիստէր ուրիշ բան ,
Թէ դուրսն ըլլաց թէ տունը
Խաղալ խընդալ ամէն ժամ :
Ըրդ ինչպէս որ ըսկլար ,
Նշնապէս տարին լըմնցուր .
Կէսն երգել ըգբաղեցար ,
Կամ ըրջել լեռ ու բըլլուր :
Կէսն ալ կը մնայ քեզի ,
Պար խաղալ յատէլ վեր վեր ,
Ըլլաց քեզի զոււարթ տարի ,
Եւ անոյշ ամառ ձըմեռ :
Կը նմանի մարգուն մօլոր
Խմող շրջող օրն ՚ի բուն .
Կ'անցունէ կեանքը բոլոր
Կ'ըլլաց մուրող տունէ տուն :
Ո՞ի սիրեր աս կերպէրը ,
Փախիր ինչպէս ժանտախտէ ,
Որ չզղաս վերջերը .
Քեղ ճըպուռ խրատ է :

ՄԻՐՈՅ ԵՐԳ ՄԸ

Չայն սիրուհոյս գոչէ առ իս
Թէպէտ լռիկ բայց աղդէ յիս ,
Սիրոյդ սլաք ՚ի խոր սրախ
Միեւալ ուժգին հալէ զոգիս :
Վաղակեմ կրիւք հոգւոյս
Սլանամ առ քեզ թէկ օք սիրոյս ,
Խնդրեմ գառիլ աշաց իմ լցո
Ի փափկասուն գիրկ ցանկալոյս :
Վականողիկդ խաժանկար
Յորսալ զօր սիրու է ապիկար
Նա զի և իմ սիրու սառ ուցիկ
Հրով սիրոյդ հալի յօժար :
Յաշաց իմոց գէմքդ սիրուն
Ոչ հեռանայ միշտ օրն ՚ի բուն .
Կարօտ եմ քոյդ չքնաղ տեսոյն
Զքեզ խորհիմ յարթուն ւ ՚ի բուն :

ՊԵՏՎՈՒԹԻՒՆ

ԿՈՐՍՈՒԱԾ ՏՆԱՅ:

Տրամութեան յաջորդն է ու բախտութիւնը :

Ոչ կամ երկու մղոն տեղ այս տուտու ինձի հետ ճամբայ կընէք , հարցուց Պ. լոգօն , նախաճաշիկին սեղանին առեն . կամ թէ շատ հոգնած ես : Հարկաւ պատրաստ էին անոնք անոր ընկերանալու և նախաճաշիկին լմնցուցածնուն պէս տունէն դուրս ելան :

Հսու ու հոն պըտրտեցան , առ ջի բերան Պ. լոգօն . մերձակայ բլիք մը գագաթէն գեղեցիկ տեսարան . մը ունէր Եգուարդին ցըցընելու . յետոյ գիւղին եկեղեցին գացին ու գիւղէն ելելով , որն որ տունէն մէկ քանի մղոն հեռու էր , դարձեալ սկսան լնդարձակ ճամբան գառնալ :

Ի՞նչ գեղեցիկ խրձիթ մըն է ըսաւ երիտասարդներէն . մէկը իրենց դառնալու ատենը երբոր Պ. լոգօնի տունին կէս մղոն մնացեր էր . և ասի կայ յիրաւի գեղեցիկ խրձիթ մըն էր որ ճամբէն հեռու շինուած էր և զատուած էր շինական ճամբով մը և գեղեցիկ մըշտատեւ կանաչազարդ թփերով երկու կողմը պատած խատութիկ ու հարուստ ժաղիներով վրթած անտշահոտ պարտեզիմը երկու կողմը ծածկելով :

Յիրաւի գեղեցիկ խրձիթ մըն է , որուն յարկը թարմուու ճերմակ յարշով զարդարուած էր , և անոր բարձր ճերմակ ճակատը՝ կոկոններով բաշուած Շինու վարդերու հովանի մը կը ծածկէր : Ունէր շինական կերպով շինուած գալիթ մը մաքուր ու պայծառ քառակուսի ապակիներով , որոնք արեւուն ճառագայթիթներուն մէջ կը

փալփային , երկու պղտիկ առանձին սենեակներ կար երկու կողմը , մէկը գեղեցիկ անկոց համար ջերմասենեակ մը և միւսն ալ գրատուն մըն էր :

Հոն կրնանք երթալ թէ որ կը բարեհաձիք նէ ըսաւ Պ. լոգօն դուռ ու բանալով , ես այս խրձիթին մէջ բնակող տիկնու հիներուն հետ ծանօթ եմ , ներս մանանք ու հոն հանգստանանք :

Տիկինները ներսն են հարցուց Պ. լոգօն աղախինին , որն որ իւր առաջին մեղմ հարուածին դուռու բացաւ :

Ո՞հ , աէր , ըսաւ աղջիկը , հաճեցէք ներս գալու շարունակեց ծիծաշղով մը , որովհետեւ Պ. լոգօնը կը ճանչնար :

Պ. լոգօն գիտէր որ այն ժամուն իւր տիկնու հիները անշուշտ գիւղին դպրոցը գայեր էին , զորն որ Պ. լոգօն կառուցեր էր , և ուր անոնք Վարիամու ու իւր մօրը հետ մէկ աեղ սահպեալ էին օրական այցելութիւն մը լնելու , տեսնալու թէ աղէկ կերթայ կոր ամեն բան :

Ենչուշտ գիտէր , և հիմա իւր կանոնները պիտի խանգարէին , թէ որ տունը ըլլային :

Ի վերսց այսր ամենայնի ներս պիտի գանք ըսաւ Պ. լոգօն և այն յարկէն աջ կողմի պղտիկ խօսարանը գացին , այս խօսարանը ապակի դուռներով ջերմաստունը կը բացուէր :

Նստէ նստէ շարունակեց աղախինը , մէկ երկու վայրկեան հանգատացէք , կարելի է Շին գացած տիկիները հիմա գան . ուստի դուռնը դուռու գոցեց ու հիւրերը ներսը թողուց : Նստէ Պ. Ամիթհ շարունակեց Պ. լոգօն անձկանօր մը անոր երեսը նայելով : Բայց Եգուարդ անոր մոտադիր չեղաւ , այն հին աթուաները , անկիւնը դրուած պղտի գործի սեղանը , ասոնց ամենքը ի՞նչ եկան աչքին , արդեօք երան մըն

էր : Այս մը շնոթած աթոռէն սեղաւ նին կը նայէր , մէջ մը սեղանէն հօփաւ նիին կը նայէր , ու յետոյ իւր բարեւ կամներուն . լուս՝ բայց վեհանձն էին իւր նայուածքները : Օանր ծանր շըն չառութիւն կ'ընէր , մինչև որ իւր ցնծալից սրտէն հառաջանքներ սկսաւ դաւ :

Տակաւին Պ. Լուգոն չէր խօսէր , ոչ ալ կարուս :

Եւ հիմա ուրիշ առարկայ մը երիտասարդ օտարականին աչուլները բռնեցին . ասիկայ պատկեր մըն էր պատուհանին քովը խորշի մը մէջ կախուած . դողդոջուն՝ բայց անձկայրեաց քայլերով գնաց ու անոր առջին կայնեցաւ : Ենիկայ գեղեցիկ կերպով նկարուած իւր բուն ընտանեացը երջանկութեան զուարձալի ու անմեղ տեսարանը կը ներկայացնէր :

Գեղեցիկ գրատան մը երեսոյթը ունեցող սենեկի մը մէկ անկիւնը լինդարձակ սեղանի մը առաջը ազնուական մըն նստեր էր , գրիչ մը անհոգութեամբ իւր մատներուն մէջ բռնած կիսկատար նամակի մը վրայ , որ ժամանակ իւր երեսը մէկ տիկինի մը դարձուցած էր , որն որ սենեակին մէկ կողմը գործի սեղանի մը առջեկայնած էր :

Եղնուականին ոսոււըներուն քովիլիկը սիրուն տղեկ մը նստած իւր գուգին մէջ դրուած գեցին պատկերները կը դիտեր , որ ժամանակ իւր մօրը մօտը երիտասարդ աղջիկ մը պղոտի չնի մը հետ կը խաղար որն որ անոր առաջը կը քծնէր , այս էր պատկերը :

Վայրիեանի մը չափ ազնուական օտարականը անոր վրայ ցաւալից կերպով մը յառած մնաց : Այս , ան է , ան է , պօռաց անձկանօք ու դէպ ՚ի ետին դողդոջալով երթալով , որ ժամանակ կարուս անոր ձեռքէն բռնեց . ոչ ոչ . . . ասիկայ երեակայութիւն չէ . . . : Երդ իմ հայրս է , միւսը

մայրս , մէկը քոյրս , տա ալ ես եմ , նաև տա պղոտի շունը Շարօն է . ահա իմ տղայութեանս երջանիկ տունը . իմ սիրելի բարեկամներս , պօռաց Եղուարդ խելացնորական աղերասիսաւն ձայնով մը , ուր եմ ես , ուր եմ ես , ինչպէս եղեր է որ այդ պատկերը հոս եկեր է :

Իմ սիրելի Պ. Ամիթհըս , ըստաւ Պ. Լուգոն , բայց ոչ ոչ ըստաւ երիտասարդը անոր խօսքը ընդմիջելով ատ իմ անունս չէ , ես միշտ ատանկ կը խօսրհէի ան և իւր տրտիուղ Ճակատը սիմելով , կանկ առաւ . խօսրհէ խորհէ դարձեալ ըստաւ Պ. Լուգոն խըսոված ձայնով մը . — Աիդ օն , Աիդ օն , Եղուարդ Աիդ օն . . . հիմա գիտցայ այն ատ է իմ անունս , և իւր երեսը Պ. Լուգոնին դարձուց : Եղյն վայրկենին անանկ կամաց մը դուռը բացուեցաւ , որ չէին գիտեր թէ ուրիշ մարդ եկաւ , և Պ. Լուգոնի տեղը միջին հաստիկով տիկին մը զարմացմամբ ազնուականը նստած աթսոսին մօտը աղջած կեցաւ , և երիտասարդին մը տադիր նայուածքները կը դիտեր : Անկա անգամ մը տիկինն ու Եղուարդը իւրարու երես նայելնէն ետքը գիրկ ընդիտաւն եղաւ , մայրս , իմ սիրելի մայրս այսչափ կրցաւ ըսել Եղուարդ . իմ կորսուած Եղուարդս պօռաց ու ինքզինքը կորսընցուց կինը :

Ալ կրնանք երեակայել սիրելի ընթերցով , ետքը ըլլալիքներուն վրայօք պէտք չէ զուուցել : Բիչ մը ետքը Պարովինը իր քոյրը ըլլալը գիտցաւ , և այն չսփաղանց ուրախութիւնը դադրելէն ետքը իրարու ինչ երկայն պատմութիւններ ունեին զբուցելու , զրոնք և ոչ մէկը լսելով կը ձանձրանար :

Եյսպէս իրար գտնելէն ետքը երջանկութեամբ :

Աստուծոյ անքննելի ողորմութիւնը :

Կարուակիութիւն և Ալ երշ :

Ի Հ Ա Ր Ե Վ Տ Ա Ր Ե Վ

Մահյանցուս այս ցգեցցի ջանմանը թիւն : (Կրտք . ա . Ժ է . 54)

Կենաց մեր անիւք ՚ի գիլ շուտափոյթ
Խաղաց վազն ՚ի վաղ սկէս հոսան ՚ի գոյթ .
Ո՛չ բարձեալ ՚ի մէնջ զկեանս վշտատես
Ի յաւիտենիցն տանի յասպարէզ :

Կաց դու ով անիւդ , զի՞յար սրարշաւ
Սուրալ քեզ արագ արագ շյու ՚ի քայլ .
Կաց ասեմ գոյզն ինչ ՚ի քայդ լնթացից . . .
Վազէ այլ անդուլ նա յիս ունկնախից :

Դանց ահ այն էանց տան ընդ փոյթ
Չմեռն , և գործուն և ամառն , աշուն և աւուրք .
Խրեցան ՚ի յատակ անցելցն ՚ի ծալ ,
Այժմ հանգերձի մեզ նոր կեանք և ամ նոր :

Բայց յուշ լաւ ՚ի միտ մու մահկանացու
Զի յայս փշուտ հովիտ չես կայուն ոհ դու ,
Թէ ՚ի ներկայէս անցեր յասպառնին ,
Այլ նա վասն քո կայ սղոց ՚ի ձեռին :

Յօն բազմեալ ՚ի կառս սերկեան վերամբարձ
Կամ աշտանակեալ ՚ի նժոյդ խրոխսապանձ
Վաղիւ ՚ի դագազս կաս դու անյարիբ
Մտանել ՚ի ծոց քոյ սպասել մօրդ յերկիր :

Եւ թէ արքայն վեհ յոսկեզն ՚ի դահ
Բազմեալ կայ և իւրն նդ համայն տիրէ ահ ,
Այլ հապճեպ ոտիւք մահն սուր ՚ի մլբատ
Խուզեալ զկենաց թել ... կայ անշունչ դիակ ... :

Երդարև ոհ չեք ՚ի կենցազս ունայն ,
Չիք որ կայուն թուի , այլ ամենայն
Հողոց լեալ ծընունդ , դառնան անդը ՚ի հող ,
Զայս վրձուեաց բերանն Փրկչն մեր կարող :

Այլ թէ բընաւ չեն քնաւ իբք հաստատ
Բայց կան հանապազ քոյդ բարի արարք ,
Թէ ՚ի կենցազումն գանձեցեր անդ դահնձ
Այն կացցեն միշտ նոքա յար անանց :

Ունեւ մեռանիս դու ասու զի չես անմահ
Յարիցես ՚ի կեանս ողջամբ և անահ ,
Եւ յերջանկաւէտ ՚ի դասս արդարոց
Լինել յաւիտեան հայրենին ու ՚ի ծոց :

Ունիր ապա դու՝ ով մահկանացու
Թուչել քոյդ հոգւով անդը ՚ի պարու ,
Մեռիր զի զգեցցիս յար զանմահութիւն
Յանանց փառս երկնից և յարքայութիւն :

Այլ և քեզ ապա ով տարի զիմս հրաժեշտ
Զի մի մոռանաս երբէք ևս ըզմեզ ,
Դարձիր դու ողջամբ ՚ի գալուտու բարի
Բերել մեզ անդէն աւուրս բերկրամի :

ԵՍԵՆԵԲԵԿԱՌԹԻՒՄ*

Ազգասէրներ, ազգապութեան ուլուսաւորութեան հրաւիրող գարի մը մէջ եմք . նայինք որ ազգերնիս օր ըստ օրէ լուսաւորութեան ու կրթաւթեան ասպարէզին մէջ առաջնայ : Ազգ մը . և ոչ թէ անոր մէջն քանի մը հոգի, ան ալ մեծամեծ ծափքերով՝ կամ շւրտպայի դպրոցները հինգընելով, ուր գիտական ու արհետական կրթութիւններ եվելոք կրնան շահիլ, և ոչ ուրիշ կրթութիւններ . գիյուք թէ այս . քանի մը քսան երսուն կամ հարիւր հոգիի կրթեալ ըլլալով, ազգ մը կրթեալ եղած չկրնար ըլլալ, ուրեմն ինչ ընելու է . զի անանկ բան մ'է որովհետև ազգին մէջ եմք գըտնուեր, մասնաւոր ընտանիքներնէս բազկացած ընդհանուր ընտանիքի մը տէր եմք . ինչո՞ւ պէտք է չեմք կրնար ըսել :

Ժամանակին երեելի կէտի մը մէջ եմք, ուր օր ըստ օրէ խաւարին ըլլանապետութիւննը կը հալածի, ու լուսոյ թագուհին իւր գահակալութիւնը կը կանգնէ :

Ըշարհք յեղափոխութեան մէջ է լուսաւորութեան կրթութեան ու ազատութեան համար . այս մեծ խընդիր է . որուն համար շատ արիւնթափուած է, շատ զոհ եղած է և կ'ըլլայ :

Ու գուն իմ սիրուն ազգս, ինչ ապշած կեցեր ես դեռ քունի թմրութեան մէջ. ոհի իմ խեղջուկ ընտանիքս, թօթուէ վրայէդ այդ թուլութիւնը . բայց աչուըներդ . նայէ լուսաւորութեան ու կրթութեան պակառութեան վնասները . խիստ տեսանելիներէն մէկ քանին ըսեմ, մէկ կողմէն միամիտ զաւկըներդ կրօնքով կը մոլորին կը

* Պ. Մ. Սարաֆը՝ մեր ընկերութեան հրամանած ըլլալ, առաջն անգամ ընկերութեան յուղավին ներկայութեանը՝ ոյն առենաբանութիւնը ըրաւ :

զատուին քէնէ . միւս կողմանէ մաշածին ալ երեսը տրատում՝ վերացական ու նիւթական խեղջութեան ձայները առկէց անկէց անպակաս . ալ անդին ինչ մսաց . ասոնց ամէնքն ալ լուսաւորութեան ու կրթութեան պակսութենէն են . զի կը համարձակիմ ընելու հաստատել որ երկրորդը անոր գառն պառւզի, ու առաջնը փուշերը, լուսաւորեալ ու կրթեալ մարդ մը չկրնար իւր հայրենի ազատ Եկեղեցին ձգել ուրիշ եկեղեցիի գերանալ, ու չնչին առիթներով չհաւնի առջնին որ է Քրիստոսի եկեղեցի . և որպիշետե Քրիստոս մէկ է ու Եկեղեցին ալ մէկ, անոր չհաւնիլը մոլորութիւն է . և մէկ ոչ ըսելու է թէ միւս եկեղեցիին Քրիստոսը ուրիշ է . 1856 արդիւն առաջ աշխատհք է կողը չէ . ասկից կ'ելլէ երկու Քրիստոս աշխատհք բերել կամ Քրիստոս շատընել :

Դիտէ մօտդ ու հեռուդ . այն պարզ լւետարանը՝ զոր Քրիստոս մանուկներու և ձկնորսներու կը քարոզէր, այն սուրբ լւետարանը՝ որով մէկը, միւրթիւն ու ազատութիւն կը ցանէր, այն մէկ հատիկ ճշմարիս լւետարանը՝ որով լւառուած իւր գործովը որ է (տիեզերական բնութիւն) աւանդածը՝ խօսքովն ալ (որ է լւետարան) քարոզէց . զի խօսքը գործքին համեմատ է . ինչպէս որ ճշմարիս էութեան մը պէտք է որ ըլլայ, առեր են ձեռքերնին, երկապառակութիւն խոռվութիւն ու գերութիւն կը ցանեն . ասոնք և ասոնց նման ամէնքն ալ մութ գարերու մէջ գէշութեանց աստուածին թելերովը կարված խորամանկութեանց շահասէր մարդոց սև վերաբիուներու տակէ ելած են . ան գէշութեանց աստուածը՝ որ ճշմարատութեան Եկեղեցիին պատերը քիչ շատ փլցուց մտաւ պարտէզը իւր թունաւոր սերմը ցանեց . բայց տաճարը միշտ անխախտ կը մնայ մինչ ի յաւեր

տեան . զի Վասուած հաստատ և ան խախտելի հիման վրայ կանգնեց : Վա կեց ՚ի զատ գիտական ու արհեստա կան կրթութեան պակասութիւնը , հարկաւոր արհեստները աղքիս մէջ ծաղկած ըլլալով , կամ թէ կրնամ ըսել ամենեին չաղկած ըլլալով աղքատ մնացեր ես , զաւկրներդ ՚ի չաղկա պարկնին չեն գիտեր : Ալ տեսնե՛ս ուրեմն , ինչ գէ շութիւններ առաջ կու գան լուսաւորութեան ու կրթութեան պակասութենէ :

Վեծ քայլեր պէտք է որ բնէ մեր ազգը կրթութեան ասովարէզին մէջ . լուսաւորութեան երջանկութեան ու բարօրութեան մէջ ծաղկելու համար . եթէ ոչ թշուառութեան մէջ կը յառաջանայ : Վեծի մը , ընտանիքի մը , ազգի մը մարդկային սեռին երջանկութիւնը կրթութե միջացալ միայն կրնայ ըլլալ . ճշմարիտ կրօնական ու բարյական կրթութիւնով . և աշխարհական պիտոյից ու յառաջադիմութե համար գիտական և արհեստական կրթութիւն . ետքինը երկրորդական կրթութիւն է . իրմէ առաջ սովորելիք ամենահարկաւոր կրթութիւն մը ըլլալուն համար . երկրորդական կրթութիւնը գիտական ու արհեստական գպրոցներ բանալով , հարկաւ որ արհեստները ծաղկեցնելով կ'ըլլայ , ինչպէս երկրագործութիւնն ու վաճառականութիւնը . և այլն :

Իսկ առաջինը նախնական է . քանի զի մարդուս ամէնէն առաջ աս պէտք է սովորել . մանկութիւնն է իւր ժամանակը . ու ծնողքներուն գիրիկն է իւր դպրոցը :

Ինչպէս որ նորաբնոր բայս մը իւր բուսած տեղը՝ առանկ ալ մարդկային բնութեանը իւր կախող ժամանակը իւր ծնողքէն իւր ամենամերձակայ նիւթերէն տարերը կը ծծէ , ան կը տարածի իւր երակներուն մէջ ու կը տապաւորի գիտացմունքներուն մէջ . մինչդեռ մարդկային բնութիւ-

նը հայելիի պէս պարզէ . ինչ պատկեր որ լուսանկարես ան աղէկ կը տըլ պատորի . կ'արտադրէ միշտ իւր ճառագայթները , և բնութեան այս պարզ ժամանակը երախսայութիւնն ու մանկութիւնն է . հաւատարիմնկարիչ մը պէտք է որ Ճմարիտ կրօնական ու բարյական պատկերը լուսանկարէ . և ով կրնաս գտնել աս ժամանակին այնչափ հաւատարիմնկարիչ մը , այնչափ մերձակայ ու աղդու գասատու մը բաց ՚ի իւր ծնողքէն . մայրը դասատու կրօնական ու հայրը բարյական :

Ծնողքները չգիտեն իրենց պաշտօնին . ներկայ և մերձագայ ծնողքներէն իմաստ շատերը աս կրթութենէն չունին , որ իրենց զաւկրներուն ալ տան : Ուրեմն , պէտք է ծնողքները շնել : աղդ մը ընդ հարապէս լուսաւորեալ ու կրթեալ ըլլալու համար ընդ հանուր լուսաւորութեան միջաները ՚ի գործ դնել , լուսաւորութիւնը գաղափարներու հաղորդակցութեան միջոցով կ'ըլլայ , հաղորդակցութիւնն ալ իսուքով մերձաւորին՝ հեռաւորին գրով , որ սուրհանդակէ հաղորդակցութեան , և որուն ընդհանրացուցիչ տպագրութիւնը :

Ազգասէրներ , ծնողքներ , ու զաւկրներ , ինչ դանդաղ կեցեր են . ամէնքս ալ մէկ ընտանիքի անդամ էմք . պէտք է ամէնուն ալ իւր ընտանիքին համար ըստ իւր կարեաց աշխատիլ օգնել , ընկերութիւններ կազմել . աղջկանց համար ինչպէս որ տղայոց՝ դպրոցներ հաստատել . կրօնական ու բարյական վարդապետիւններ սահմանել մէջը . գիրքներ օրագիրներ ամսատետրներ հրատարակել , որն իւր ջահը՝ որն իւր ճարագը՝ որն իւր կայծը առած՝ տանիլ Վամուլին տաճարը նստիրել : Եւ ահամ մէր աղդը լուսաւորութեան ու կրթութե ասպարէզին մէջ յառաջադէմ երջանկութե ծաղկով պսակուած :


ՕՐԵՆՈՒՑՈՒՄ

Տարւոյս վերջի ամսատետրներուն ուշանալուն շատ ցաւելով կուղեմք իմացընել յարդի բաժանորդներնուս, թէ այս ուշանալը տպարանին արտաքոյ կարգի դէպքերէն պատճառեցաւ, և ոչ թէ հրատարակիչներուն պակասութիւնն է:

Երգոյ բաժանորդներնիս չը մտածեն թէ այսպիսի ազգօգուտ գործ մը ազգասէր սրտերու ձեռքերէ պիտի իյնայ, թէպէտ և մինչև հիմա անանկ կարծեցին ու ըսին ալ. մենք հրատարակիչքս, կը ծանուցանեմք թէ հրատարակութեան շարունակութիւնը ընկերութենէն երկու անձինք իրենց սեպհականելով եռանդնին ու փափաքնին սրտերնուն մէջ վառ պահուած օր ըստ օրէ սոյն ամսատետրը ծաղկեցընել ու պտղատու ընել կը բաղձան ու կը խոստանան յետագայ շարունակութեան մէջ աւելցընել ևս պատկերազարդ ձևաբանութիւնն է, եթէ սիրելի բաժանորդներնուս թիւը ծախքը գոցէ:

Եւ այս յաւելման հետ ՚ի հարկէ ծախքն ալ պիտի աւելնայ, տպարանին գինն ալ աս տարի աւելնալով հարկադրուեցանք տարեկան գինը քիչ մը աւելցընել յիսուն ընել:

Անձ ու զօրաւոր յոյս ունինք որ ազգասէր ու ուսումնասէր անձինք իրենց շուտ ստորագրութեամբը աւելի ևս գրգիռ մը կուտան, որ հրատարակիչներն ալ իսկայն շարունակութիւննին կարենան հրատարակել, եթէ ոչ ՚ի հարկէ ակամայ կ'ստիպուին մեծ սրտի ցաւով, մեր Արեւելեան Աստղիկին մարիլը տեսնել. կը յուսամք որ ազգասէր բաժանորդներնիս ան գառն ցաւը չեն ուզեր ճաշակել և ոչ ալ ճաշակել տալ, այլ օր ըստ օրէ բաժանորդաց թիւը աւելցընելով առաւել ևս անոր փայլելուն պատճառ կ'ըլլան:



ՅԱՆՈՒՅՆՈՒՄ

1. Առաջին Արեւելեանը հիմուկու հիմու ամիսը անդամ մը կ'ելլ՛ ութածալ
թերթավ 16 երես :
2. Ամէն մէկ ամսական տեսաբակը զատ զատ առնել ուղողը՝ պիտի վճարե հատին
5 շուրջուշ :
3. Դուքս խրիստելիք ամսատեսքին ճամբառն ծախըը առնողին վրայ է :
4. Սաորագրութեան և սոացման տեղին է, Կատանդնուարովն շուկան Մէր-
ձանը Մարտարեան Պ. Յարութիւնին զբասունը :
5. Հիմու օրինակի համար բաժանորդ գանազին, իրեն մէկ օրինակ ձրի պիտի
տրվի :

